

աղէի է. որ այնպիսի ցեղ մըն է, զոր Ռուսք կ'արհամարհեն. բայց ինքն է Նիշնյու-Նովկորոտ կուսաստանի մը մէջ կրթութեւն եւ իւր բնութեան քաղցրութիւնն առ առաքինութիւնը զինքը Ռուսէ մը վարչեն թողուր. — մայրն ալ Ռուս է :

“Իմ շարժումն չար մի մեկնէր, պատասխանեց պատանին եռանդեամբ : Անիկի առնուակներ մ'ալ ամուսինը կրնայ ըլլալ. — բայց ես :”  
“Կերէ, որդեակ, եթէ զքեզ վշտացուցի, ըսաւ թռուկուզը սրտագին եղանակաւ. երբեք մեծանձնութեանդ վրայ տարակուսած չեմ : Գիտցիր որ Տարուստ եմ եւ շատ Տարուստ : Կախնեացս դարերէ ի վեր կուտած գանձերը երկրի ծոցը պահուած են : Ամեն բան քուկդ կ'ըլլայ — ամեն բան :”

“Համով, յարեց պատանին տիրութեամբ. բան մը միայն կը մոռնաս. ես գերի եմ. վանդակի թռչնոյն Տես՝ ազատ թռչելու վրայ ո՞վ կ'ըստի :”

“Ազատ կ'ըլլաս, գոչեց թռուկուզը. ոսկին ամեն բանի կարող է. փախտեսն ձամբան կը բանայ քեզի. զքեզ Տեսու կ'առնու՞մ, երբ փախչելու ամեն բան պատրաստ ըլլայ :”

Ալեքսի Նշանակուեց նստուածք մ'արձակեց իւր բնակացին վրայ, որ իւր նախկին ապշութեան մէջ ընկրմած էր : “Համով, ինք զինքը մոռցր ես :” Թռուկուզը ծիծաղելով պատասխանեց. “Հոս կրնանք խօսիլ, անիկայ բախտիդ արգելք չ'ըլլար — եւ երբանիկ կ'ըլլաս : Չեմ ուզեր զքեզ դիւթելով ամայի տափաստանաց մէջ փակել՝ կենացդ օրերը դառնացնելու. Տամար : Անուշտ երկայն չի տեսեր, այս աչքերս կը փակուին եւ այս բազմախոնջ մարմինն Տանգրտավարը կ'ամփոփուի : Այն ատեն երբանիկ կ'ըլլաս Անիկիան ունենալով քեզի ամուսին. այն ատեն — :”

Ծերժողական ձեռով մ'Ալեքսի ձեռքը կարկանդեց. “Համով, յառաջ մի երթար, մի :”

“Չեմ ուզեր. Տարուց թռուկուզը՝ լին տրտմութեամբ. տես որդի չու՞նիմ, որ սկարացեալ աչքեր փակէ, որդի չու՞նիմ, զոր օրհնեմ եւ որուն գանձեր ժառանգութեան թողուլ կարենամ : Եղի որդիս, չի տեսիր, եւ չես զՂէար :”

Իւր ներքին յուզումը պատանւոյն կերպարանաց վրայ կը զարնէր :

“Լսէ, կը շարունակէր ծերունին եռանդեամբ. “Եւ այս մերժէ ինդիրս, եթէ կրնաս : Որդի մ'ունէի վայելակազմ եւ քաջարի, որ իւր ցեղին ծաղիկն էր : Առիւծի պէս քաջ էր, գառնուկի պէս՝ Տըւ : Զակատախարսներու մէջ

աջ բազուկս եւ վահանս էր. պատերազմի մը մէջ մեր փորձիկ գունդը՝ թէեւ գուռ պատերազմոր, սակայն թմնամուտն բազում թնեկն պարտեցաւ : Կոչի մասնակ եկաւ չար ոգին եւ որդւոյս Տոգին մթացուց : Յարձակման մը միջոցն, զոր մեր ցեղը կ'ընէր, ռուս աղէկան մը կեանքն ազատեց եւ անոր սիրոյն Տամար ամեն բան — Տայր, Տայրինիք եւ պատիւ — մոռցաւ :”

“Որք էր աղէկը : Կահանգին կառավարին անոր խնամակարն էր : Ախսն նենգութեամբ ԱՏ-մէտիս միտքն պրտորել եւ յաղորեցան : Այդ աղէկան Տես ամուսնանալ կարենալու. Տամար՝ մատնեց զիս, մատնեց մեր ցեղը : Եւ երբ ես պատերազմի մէջ առած վերքես անկողնոյ կէ գառնուսն իմ անձնատուր եղաւ անտէք որ մեզմէ յաղթուած էին, եւ յանձնեց զէնքերն ու աւարը : Յետոյ իւր եղբայրց մէջէն փախաւ Տոն՝ ուր կը կուչէր զինքը — մատնութեան գինը :”

Խորունկ շունչ մ'առնելով ծերունի թռուկուզը քանի մը վայրկեան Տանգրտու ըրաւ : Մտադրութեամբ կը լսէր Ալեքսի, մինչդեռ իւր ծերունի բնակակիցը պէսպէս մոռածութեանց անձնատուր եղած կը նստէր :

(Միջոցեւ Գ-Լ ակօ՞ւ) :



### ԱՆԻԿԻԱՆ ԿԱՐԿԵՐՈՒՄԸ ՄԵ ԳՐԵՐԸ

Ինչիշխանականներու (anarchiste) ամենեւնի ստատիկ ու կատարի անձնատուրութեանց մին՝ Ալէն Կոնզեն (Alain Gonzien) վերջերս դարձի եկած է եւ Ափրիկեան առաքելուց (missionnaire) կարգը պիտի մտնէ : Այս դարձը մեծ աղմուկ յարուց իւր կողմնակցութեան մէջ. վասն զի Ալէն Կոնզեն Տրապարակական ամենայնուրեւ ժողովոց ամենանշանուոր Տրապարակիտներն էին էր, որ ամենավստմար վարպետութիւններն յարգութեամբ կը պաշտպանէր. եւ անթուղ գործունէութեամբ առաջնորդ ըլլալով քաղաքական ամենայնատարութեանց, գործունէաց մասնակցուլու ունեցած էր այլեւայլ ձեռնարկութեանց գեմ մղուած կոխներու մէջ :

Այս անակնկալ փոփոխութիւնն, որ կ'ապշեցնէ եւ տակաւին անՏաւատարի կ'երեւայ իւր բարեկամներուն, ինքը կուզէն ըստարեք եւ պատմեց մեզ Տեսեմեալ եղանակաւ :

“Հատ ծիչ է, բուս ինքը, ես դարձած եմ : Այլ եւս անիշխանական չեմ, պարզապէս կաթոլիկեայ մըն եմ : Գիտեք որ ես անգամ մը յեղափոխական թեատրոնէն անՏեստայց՝ իբրեւ ծովային Տեռեւակազոր իմ զինուորական պարտաւորութիւնս կատարեալ : Օպրք, ուր զրկուած էի, Փրանկոսկեան առաքելներու Տես յարաբերութեան մէջ մայց : Օպրք շուտ քիչ սպիտակամորթ կայ, եւ առ

մեծայն զք իւր հայրենակցաց հետ սեռական անարար փոխ զնեւու անոնց քաղաքական եւ կրօնական կործեաց ։ Համտաստեի, այն չարք ինծի այնպիսի սիրալիր ընդունելութիւն ըրին, որ սկսայ ի բնոց յաճարայն ընդունելութիւն ընել ։

“ Ի սկզբան կրօնական ինքզոյ վրայ խորք չեղան ։ Ար խոսեինք գիտութեանց վրայ, ի մասնաւորի ջեռանութիւնը (hypnotisme) վառ խոսակցութեան նիւթ էր, եւ յայտնի է որ իմ կարծիքներս Հարց կարծեաց միարան չէին ։ Քիչ մ'աւարց ասոնք կրօնական գրութիւններ տուին ինձ, զորոնք այնպէս թեմամբ կարգացին ։

“ Այս գրքերն մի քանիսն մտացո մէջ տարակցանքեր յարուցին, եւ տարակուսի պէտ շարժարդ բան չկայ ։ Սակայն, կը խոստովանիմ, եւ երկար ատեն պաշտպանեցի նիւթապաշտական վարձագրութեանը, թէ եւ անզեա հոգեպաշտական վարձագրութեան ։

“ Սոյն պարագայն զանցառ չի տեսնուիք ։ Իմ հին կրօնակիցներու անծագայն մասն ընդդէմ էր կուռի վարձագրութեան մը, որուն եւ ոչ առաջին բառը դիտէ ։ Ամենայն ինչ կարեամ է այն շըջակցութեն, որուն մէջ մարդ կ'ապրի ։

“ Մարդիկ ոչ հոգեպաշտ եւ ոչ նիւթապաշտ կը ծնանին ։ Երիտասարդութեան ժամանակ մարդուն առած կրթութեան համեմատ՝ մարդ այս կամ այն կողմէ կը մտէ ։ Ամեն մէկն այնուհետեւ փիլիսոփայական այս կամ այն գրութեանը կ'ընդդրկէ ։ Յիս գործածած փոփոխութիւնն օմանց նորանշան պիտի երեւայ ։ Սակայն ասոր մէջ զարմանալու բան չկայ ։ Մայրալեզ զազափարեցն զանազան կէտերու մէջ իրարու հետ կը միանան ։ Անտարակուսելի է որ անիշխանական կրօնական են իրենց տեսակներն մէջ ։ Մարդկութիւնն իրենց կրօն առած են, զոր կ'ասուածացնեն եւ իրենց զազափարական շարժը կը յանգի որոշ շարժում մը ի խորհրդականութիւն (mysticism) ։

“ Փարիզ զարեւած ժամանակ տակաւին դարձիկեց չեի ։ Ար տարակուսելի այշարի միայն ։ Քիչ մ'ատեն վերտանի սկսայ անիշխանականաց հետ յարմարութեան մէջ մտնել, ի մէջ այլոց նաեւ Հարլ Մարագոյի հետ, զոր եւ յայժմ իրեւ շատ երեւելի հանճար մը կը նկատեմ ։

“ Միեւնայն միջնայն Փարիզի առաքելոց եւ քահանայից հետ յարմարութեան մէջ էի, եւ կը կարգայի ոչ թէ կրօն տարածելու նպատակամ' այլ քահանայից համար գրուած գրքեր ։ Յիշեմ՝ կղերականներու մէջ գործածուած Տեսական եւ Բարոյական աստուածաբանութիւնը եւ Ս. Թովմայի Բովանդակութիւնը ։

“ Մարդկանց խմբերը գիտելով՝ մարդկութեան վրայ ունեցած զազափար նուաստացաւ ։ Մեկուսացան ։ Միջակայրն այլ ինծի չէր յարմարեր, եւ կրօնական ուսումնըց յառակ վարելով՝ հասունացայ այնչափ, որ կրնայի վարձագրութեան փոխել ։ Տարակցան յիս տեղի տուաւ անխախտ եւ բացարձակ համոզման ։ Այլ թէ զպայմաններն, այլ պարզպէս ծանրախոհ ուսումնըց զիս փոխեցին ։

“ Երբ որ գրագիր որ զարձիկ եկած եմ, գրայի գտայ առաքելական եւ քահանաներ, որոնք ամեն

նալու խորհուրդներ տուին ինծի, եւ ի վեր քան զամենայն յորդորեցին զիս որ որոշում մը չընեմ՝ բայց միայն հասուն խորհրդով ։ Արեմն յանկարծակար բան չէ ։ Ինչ որ գործեցի, գործեցի ինչն լիութիւն ազատութեամբ ։ Անհետեւին ծնունդ մը չեղաւ ինծի ։

“ Այլ ինչ զինքն որոշած եւ իրք կամողիկեայ կողմնակցութեան մէջ մտած եմ, եւ այն գործունեութիւնն ու անձնատիրութիւնը՝ զոր ցոյց տուի երբեքն անիշխանականութիւնը պաշտպանելու, պատրաստ եմ ցուցնելու կամողիկականութեան գաղտնի յաղթութեանը ։ Կարելի է որ Ափրիկէի առաքելութեան երթում, կարելի ալ է որ Փարիզ մտամ, ուր կրնամ ինչ զինքն նուիրել քրիստոնէական ընկերվարութեան տարածման գործունեութեան ։


“ Հասանական է որ ի սկզբան առանձնական բանախօսութիւններ կատարեմ՝ կամողիկեայ գործավարաց շըջանին մէջ, իմ օրակարգս, որ առաջին գումարմանց համար անփոփոխական է, այս է՝ Եկեղեցի եւ ընկերական ինքիրը ։ Պիտի յնեմ 1 Եւսն ժոյի շըջարեականին հրահանգար վրայ ։ Փաստեր պիտի անուամ ։ Աւետարանէն, որ աղքատաց եւ նեղելոց ծնարարտ մտածանն է ։

“ Եթէ այնուհետեւ Ափրիկէի առաքելոց կարգը չմտնեմ, գրող եւ խօսքով Եկեղեցոյ տրմտեական վարձագրութեանը պիտի պաշտպանեմ ։

Եթէ Ազգեղեն, ինչպէս կը յայտարարէ, իւր բովանդակ գործունեութիւնն ի նպատակ նոր հասնողմանց գործածած է, կամողիկեայ գառն լաւ նորիկ (rectus) մը գառն կ'ըլլայ ։ Բայց ի վերջ թնչ ներէ ինձ որ խորհուրդ մը ասամ, թէ հրապարակական ժողովոց մէջ ամենեւեւ չմտնի ։ Հին բարեկամներ՝ անիշխանականներն ինծի ըսին որ եթէ Ազգեղեն հրապարակաւ ճառաստեւելու ըլլայ, այնպիսի աստանայական աղմուկ (boucan) մը պիտի յարուցանեն, որպիսին երբեք տեսնուած չէ ։ Եւ յայտնի է որ աղմուկ յարուցանելու մէջ անիշխանակա՞ք ի վաղուց վարպետ ելած են ։

„Le Figaro“ 22 Sept. 1891.

Monteguyon.



ՅԵՂԵՐՅԵՂԵ

ՆՈՐԱՆՈՒՐԻ

Նոր տնայի պայտահարոյթիւնը

Փարիզի ձիաձիգ երկաթ ուղւոյ ընկերութիւնը նոր եղանակաւ մը կը պայտահարէ իւր մեքեր, որոնք ամեն օր քան ըլլող, ճամբայ կ'ընեն ։ Եւր երկաթները հինքերուն նման են, սակայն Bessemerի պրոպատե պատրաստուած են ։ Այս պայտերն ա-